Մանզումի էֆքար տէնէ-
ռէ 300 նիւսխէ վերիլիդ, սէ-
նէվի զէյրէթի, իսթանպոլ ի-
չին կէչէր ագճէ 250, վէ պա-
թէ պալըզը 125 զրշ. վէ թաշ-
բալար իչին բօսթա փարաք
տախի իչինէտէ օլարագ, սէ-
նէվի գէյրէթի սաղ ագճէ
250 վէ պաթէ պալըզը տախի
125 զրշ. օլաճագ տէր։
Վէ պէհէանիւսխէսի 40-
արմ արտահա սաթըլաճագ տէր։

# Մանզումէի Էֆքեար

## ՄԻԻՆԱՏԻԻ

Իլանաթըն պէհէր սաթըր
իչին պիրինճի սէֆհասա 3
իքինճի սէֆհասա, 2 վէ իւ-
չինճիւ վէ սայիր սէֆհալէրնին
տա 1էր զրշ. պալնաճագ տէր։
Մէքթուպ վէ սայիրէ,
Պէյ-օղլունտա Ֆօղրու-խօջա
467 նումէրօլու խանէտէ Լէ-
վէնթ Հէրբլէր Թաֆա-
նէսինէ Կարագէօ Ց. Փա-
նուսեան իմզինէ կէօնդէրիլէ-
ճէք տէր։

### ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՅԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՃԻՐԷ

ԳԻՇԻՆԱԻ ՍԷՆԷ ՀՏԱՂ ԶԻԼՀԻՃՃԷ ՀԸ 1870 ՄԱՐՏ 18 ՇԱԲԱԹ ԱԶԱՓՐԱՆԿԱ ՄԱՐՏ 30 ՆԻՒՄԷՐՕ 1185

ԻՍԹԱՆՊՕԼ 18 ՄԱՐՏ

## ԽԱՐԻՃԻՅԻ

ՄՕՆԲԱՆՍԻԷ ՏԻՒԲԱՍԸ ԻԼԷ, ԲՐԷՆՍ ՀԷՆԸՐԻ ՏԸ ՊՈՒՐՊՕՆ ՄԻԵԱՆՇԻՆՏԷ ՂԱԶԱԳԸ ՕԼԱՆ ՏԻԵԼԼՕ

Լօնտրա զազէթալարը, մէզքիւր զանը վագա իւզէրինէ, քէնտի միւթալաալարը իլէ, սահիֆէլէրինի տօլտուրմագտա տըրլար։

Մէզքիւր տիւէլլօնուն տախի, Բրէնս Բիւր Պօնաբարթըն գանը վագասը կիպի, բօլիթիգաճա էհէմմիէթի պուլունմագտա օլտուղունտան, Իսբանիանըն ահվալը իւզէրինէ, տէրին պիր թէէսսիր բէյտա խանէճէք տէր։

Թայմըզ զազէթասը, Բրէնս Հէնրի տը Պուրպօնուն սալբը վէ զարազքնարի ախլէագընը մէյտանա գօնարագ, Մօնբանսիէ տիւգասընը, տօղրուտան տօղրու օլմագսըզըն թասահուպ էյլէմէքտէ տէր։

Մէզքիւր զազէթանըն ալտըզը մալիւմաթա կէօրէ, միւմայիլէյհ տիւգա, զըսսա կէօրէն օլուպ, միւտէթի էօմրիւնտէ իսկ, անճագ պէշ օն տէֆա, էլինէ թապանճա ալմըշիմիշ։

Հէնրի տը Պուրպօն, պունտան էվվէլկի տախի, Մօնբանսիէ տիւգասը իւզէրինէ, շէտիտ հիւճումլար իթմիշ, վէ հաթթա, պունտան շէնտ մահ մուդատտէմ, երինէ պիր տիւէլլօ տավէթինէ հաճէթ կէօրիւլմիշ իմիշ։

Մէզքիւր հիւճումլարըն էսասը, Մօնբանսիէ տիւգասընը, քէնտինի խարանա զըրալը նասպ իթտիրմէք իչին, շունա պունա, քիւլլիէթլի բիշիմթիլը վէրմիշ օլմասը, վէ հաթթա, քէնտի իւմիտի պաշա չըզմամըշ օլտուղունու կէօրիւրքտէ, բիշիմթ վէրէյի ադճէլէրի, կէրի խթմէմիշ օլմասը զանը իսկ տէ, պունլարըն սահիհ օլմալարը, իֆրաթ տէրէճէտ շիւրհէ թահթընտա պուլունմագտա տըր։

Մօրինիկ Բօսթ զազէթասը տախի, Բրէնս Հէնրինին ալտէագը, վէ Մօնբանսիէ տիւգասը իւզէրինէ, զարագ ու նէֆսանիէթի ալէամէթի օլարագ, իֆրաթ տէրէճէտ շէտիտ հիւճումլար իթմիշ օլմասընա տայիր, Թայմըզըն կազտըզլարընը թաստիգ իթտիքտէն սոնրա, Մօնբանսիէ տիւգասընըն շիմտիէ գաստար, քէնտի հագդընտա կէօսթէրմիշ օլտուղու թէհամմիւլիւ պօղմագ իչին, հէր վազդթտան զիեատէ շէտիտ սուրէթտէ միւմայիլէյհին իւզէրինէ հագարէթլը եազտըրմըշ, վէ նիհայէթ իւլ էմր, էշ, տիւէլլօտա գարար գըլարագ, Բրէնս Հէնրի, քէնտի էօմրիւ իլէ, մուարազանը ճէրիմէսինի էօտէմիշ տէր, տէր։

Բօլիթիգաճա վէ շախաճա մուարազալարը, դան իլէ հալլ իթմէք մատտէսի, աճընաճագ պիր շէյ տէր, տէր, Մօրինիկ Բօսթ, հալտու քի, մէզքիւր ատէթ, տիւնէանը հէր թարաֆընտա տախի մահվ իտիլտ, հէրսինտէն սոնրա մահվ օլաճագ մահէլլի, Իսբանիա տըր, չիւնքի, Իսբանիօլլար, հալա էսկի տէրէպէյլէք թարիխլէրինտէ եաշամագտա տըրլար։

Մէզքիւր տիւէլլօնուն պիրինճի, վէ էն միւհիմմ նէթիճէսի, Իսբանիատա, Մօնբանսիէ տիւգասընըն նուֆուզ՝ու թէէսսիրինէ, զայէթլի պիւյիւմէսի օլմուշ օլաճագ տըր։

Հաթթա Իսբանիօլլարըն աղզընտան շունու տախի իշիտէճէյիմիզ սահիհ տէրքի, Ալլահ, Մօնբանսիէ տիւգասընը, Իսբանիա թախթընա զուուտ իյլէսին իչին, Բրէնս Հէնրինին զուրշունունտան էսիրկէմիշ տէր, տէյի։

Հալը հազրատա, Մօնբանսիէ տիւգասընըն, Իսբանիա զըրալը օլապիլմէսի իչին, մէզքիւր վագա, լիւզումի կէօրիւնտիւյիւնտէն զիեատէ, միւմայիլէյհ տիւգանընն, նուֆուզ ու թէէսսիրինի արթրարապիլմիշ տէր, տէյէպիլիրիզ։

Վէլ հասլը, տէր Մօրինիկ Բօսթ, Մարէշալ Բրիմին տախի, միւմայիլէյհ տիւգա իլէ պաշգա պիր միւնասիպէթլէ պարընմագտա օլտուղու տախի մէյտանտա պուլունտուղունտան, զաթէն աղըզլանմըշ օլան զըրալ նասպը մատտէսինտէ, եա շիմտիքի նիզամնամէ իլէ, Մօնբանսիէ տիւգասը, զըրալ նասպ օլաճագ, եա եօղսա պաշգա նիզամնամէ իլէ, Ճիւմհուրիյյէթ իհտաս օլաճագ տըր։

Տէյլի Նիուս զազէթասը տախի, թըպզը, Թայմըզ վէ Մօրինիկ Բօսթ կիպի, Բրէնս Հէնրինին ալտէագը հազրընտա իյի շահատէթ իթմէմէքտէ, վէ Մօնբանսիէ տիւգասընը, տօղայրատան թասահուպ էյլէմէքտէ տէր։

Տէյլի թէլէկրաֆ տախի, այնի էֆքարը պէհատ պիրլէ, շու ամիտէքի մալիւմաթլարը իւլավէ էյլէմիշ տէր։

Իքինճի ամէնշէ, երինէ էվվէլ էմիրտէ, Բրէնս Հէնրի քէնտի թատանճասընը պօշալթարգտա, զուրշուն Մօնբանսիէ տիւգասընըն, երիզիհնիւ սէրբրմըշ տըր, քէզալէք մուամէլէյհ տիւգանընն իքինճի զուրշունու տախի, Բրէնս Հէնրինին թատանճասընա բասթ կէլէրէք, անընն էլինի եարալամըշ տըր։

Շահիալէր, իքի թարաֆտան տախի պիրէր բարչա դան չըզմըշ օլտուղունու կէօրտիքտէ, արթըզ օնօր թաղմինամը վէրիլիպ պիթմիշ տէր տէյէրէք, տիւէլլօնա խիթամ վիրէրէք խթէմիշլէր իսկ տէ, Բրէնս Հէնրի, մութլաղ սուրէթտէ պիր էօլիւմ զուհուրա կէլմէսինէ գարթէն գարար վէրմիշ կէօրիւնէրէք, սիլահլարընն պրրաղըլմասընը ըլատա էյլէմիշ տէր։

Մօնբանսիէ տիւքասը, Բրէնս Հէնրինին վուրուլուպ եէրէ տիւշմէսինի կէօրտիքտէ, «աման Ալլահրմ նէ՝ եաբտըմ», անընն էվլատլարը էօքսիւզ դալմաերպ, իլա պէնիմ էվլատլարըմ օլաճագլար տըր» տէյի պաղըրմըշ, վէ օր դատար ալթ իսսի օլմուշ տուր քի, շիմտի զայէթլէ քէյֆսիզ պուլունմագտա տըր։

Տէյլի թէլէկրաֆ, պունլարը եազտըդտան սոնրա, զայէթլէ հազրդի օլարագ, շէօյլէ իլավէ էյլէմիշ տէր։

«Միւմայիլէյհիմ տիւգա, վէ Բրբէնս, իքիսի տախի զրալ ֆամիլեասըրընան, եանի պիրիսի Օրլէան, վէ տիկէրի Պուրպօն ֆամիլեասընտան պուլունտուղլարը, վէ պիրպիրլէրինէ տախի, պու դատար եազդն այրապա օլմուշ օլտուղլարը հալտէ, քէնտի պէյնլէրինտէ վագը օլան միւնազասաեր, դուրշունտան պաշգա պիր թարիղ իլէ հալլ իտէմէմիշ օլտուղլարը, տիւնէանդն տէօրթ թարաֆընա պիլտիրիլտիքտէ, հէր քէս, նէ՞ եօլտա պիր հիւքմ վէրէճէք տէր։»

«Տիւէլլօնուն, պարպարճա վէ ճանավարլարա մախսուս օլան պիր ատէթ օլմուշ օլմասը, Լէվրօպանընն դարա զըթասը էհալիլէրինէ, հէնուզ մալիւմու օլմամըշ տըր։»

---

Սապրդ Պավիէրա բէյիսի վիւքէլասը օլան Մ. տը Հօհէնլօհ եէրինէ բէյիսի վիւքէլա նասպ օլունմուշ օլան Գօնթ տը Պրբայ, ալաֆրանկա մարտ 11 տէ էճնէպի սէֆիրլէրի իլէ պիր միւլագաթատա պուլունմուշ վէ պունլարա ուղլաշարրընը պիր լիսան դուլլանմըշ օլտուղունտան, Պավիէրատա զուհուր իտէն պուլխանտան Լէվրոպանընն սուլհու սուլահընա պիր խալել կէլմէմէճէք տէյի մէմուլ օլունմագտա տըր։

Կէօրիւնիւր քի, շիմտիքի դապինէթօ Բրբուսիա հիւքիմէթի իլէ իսնիէթի տօսթանէտ պուլունտուղու իլէ պէրաբէր, մէմալիքին խթիդալլիէթի մութլաղասընը պագը սագլամագտըր, Հարպիէ նազրրը, պաշ դապիթանլարը օլ պապտէ դաթիլն թէէմին զըմրմշ տըր։

—Ա.վսթրիատա Տաք թէամիէ օլունան պիր ֆիրգա ազալարը թարաֆընտան Բէշթատա ադտ օլունան պիր մէճլիստէ, մէարիֆի ումումիէ վէ մէզահիպ նազրրը, սէրպէսիյէթի բուհանիէլէ տայիր պիր դանուն լայիհասը թէպլիղ էյլէմիշ տէր։

Սէօյլենտիկինէ նէզարէն, հիւքիմէթ թարաֆընտան թիքլիֆ օլունան գանուն, հիւքիմէթին, ճարբ օլան դանունլարընն փայիմալ օլմասընդ վազրթ, բուհանիճէ իշլէրէ միւտախէլէ իթմէսինի եասագ իթմէքտէ տէր։

Մէզքիւր գանուն լայիհասը, պէլէտիյէ նիքեահա բուխասթ վէ փետերլէրէ տախի, էվլատլարընը իթէտիքլէրի կիպի թէրպիյէ իթմէքլէյէ հուզուզ վէրմէքտէ տէր։

—Ա.վսթրիա իմբէրաթօրու հազրէթլէրի, Բարիստէ, Ա.ըշիտիւք Ա.լպէրթ կէօսթէրիլէն հիւսնի զապուլիէթի իչին, իմբէրաթօր Ն.ապօլէօն հազրէթլէրինէ, պիր թէչէքքիւրնամէ իրսալ էյլէմիշ տէր։

—Կօլուա նամ Ֆրանսըզճա զազէթանընն դավէնճ, միւմայիլէյհ Ա.ըշիտիքանընն, սապրդ Հանովէր զըրալընընն զրը իլէ էվլէնճէյի դարարկիր օլմուշ տուր։

Ա.վսթրիա իմբէրաթօրու շիմտիէ գատար մէզքիւր նիքեահ մատտէսինէ գարշը կէլմէքտէ իսի իսկ տէ, նիհայէթ իւլ էմր, հիւսնի բիզա կէօսթէրմիշ տէր։

—Բօմատան, Ճէնօվանընն Սթէֆնտարտօ Գաթօլիգօ նամ զազէթասընա վարիտ օլան խապէրլէր, խայլիճէ բիսգոպոսլարընն, զաթէն շէհրի մէզգուրու թէրք էյլէմէշ, վէ չօղլարընն տախի, եօլա չըգաճագ օլտուղունու պիլտիրմէքտէ տէրլէր։

—Թրէնսիլվանէտէն վարիտ օլան խապէրլէր, Տալմացիանընն պագը շէհրլէրինտէ շիտտէթլի պիր զէլզէլէ վուղու պուլմուշ օլտուղունու պէհան էյլէմէքտէ տէրլէր։

Գլանա նամ քէօյ, հէվսինտէն զիեատէ զարարտիտէ օլմուշ օլուպ, 37 խանէ քեամիլէն սագաթլանմըշլար, վէ պագը գալան 103 խանէ տախի, թէհլիքէլի պիր հալէ կիրմիշլէր տէր։

10 սաաթ գատար տէվամ իթմիշվէ օն պէշտէֆա տախի, շէհրի մէզգուրու սարսմըշ օլան հարէքէթ էնասընտա, պիւթիւն էհալի տաղլարտա գալմըշլար, վէ շէտիտ պիր սօուգ վէ պուղլար իչինտէ վազրթ կէչիրմիշլէր տէր։

Պիր արա մէզքիւր քէօյ, պիւսպիւթիւն խարապ օլմագ թէհլիքէսինտէ պուլունմուշ տուր. շէօյլէ քի, եազընտա պուլունան տաղտան, իքի ատէտ բէք պատթալ գաեա բարչալարը, եէրլէրինտէն չըգարագ, քէօյիւն իւզէրինէ տօղրու եուվարլանմաեա պաշլամըշլար իսկ տէ, հէլէ քի սըգլըք պիր օրմանա բատա կէլտիքլէրինտէն, օրատան էօթէնէ կէչէմմիշլէր տէր։

—Բարիսին Բէվէյլ նամ զազէթասը գավէլինճէ, Պազըլ շէհրինտէ պիր գըզ վէֆաթ իթմիշ, վէ վասիէթենամէսինտէ, կարիպալտիէ իւչ եիւզ պին ֆրանք պըրագմըշ օլտուղու անլաշըլմըշ տըր։

—Բարիս շէհրին բօլիս նէզարէթի, պունտան սոնրա, էհալի միթինկէրինտէ, խթէնիբտիկի սուրէթտէ նութգ իրատ օլունմասընա բուխասթ վէրմիշ տէր։

Պունտան սոնրա վուղու պուլան միթինկլէրտէ, հէր նէվի մատտէլէր, վէ հաթթա բօլիթիգաճա վէ մէզհէպճէ մատտէլէրտէ տախի, հէրնէ տէրէճէտէ շէտիտ լիսանլար գուլլանընլար, եէնէ բօլիս միւտախէլէ իթմէնէճէք, վէ անճագ ֆէվգէլատէ վագտարտա, միթինկի տաղըթմատա սէլահիյէթի օլաճագ տըր։

Մարտըն 14 իւնճիւ կիւնիւ, իլք տէֆասը օլարագ, Ա.վընիւ տը Շուազի նամ մահէլլէ, պէօյլէճէ, սէրպէսիյէթի քեամիլէ իւզէ պիր միթինկ վուղու պուլմուշ, վէ հիւքիւմէթէ գարշը շէտիտ նութգլար իրատ իսիմիշ իսկ տէ, հազրբատա պուլունան գօմիսէր, սայիր հէր քէս կիպի, եալընըզ ատինէյիճի օլմուշ տուր։

— Կէչէն սէնէ զարֆընտա զարդ օլան կէմիլէրին սահրսը, պու տէֆա, Բարիստէ նէշր իսիմիշ տէր։

Մէզքիւր նէշրիսաթա նէզարէն, քեամֆիէթէն 2,145 զրթա կէմի պաթմըշ օլուպ, պունլարտան 2294 զրթա-

սը եէլքէն կէմիսի, վէ 151 գրթասը տախի վաբօր տուրլար. քէզալիք 159 գրթա եէլքէն կէմիսի իլէ 8 գրթա տախի վաբօրլար, պիւսպիւթիւն զայպ օլմուշլար, վէ նէ օլմուշ օլաուզլարը մալիւմ օլմամշ տը. իմտի անլէր իլէ պէրապէր, 1869 սէնէսինտէ 2612 գրթա թէքնէլէր թէլէֆ օլմուշլար տը։

## ՏԱԽԻԼԻՅԷ

Լէվլընտ Հէրըլտտա օգունտուղունա նէզարէն, Նուպար փաշա հազրէթլէրի, պիր գաչ կիւն տահա խթանպօլտա գալաճագ իմիշ։

Սէօյլէնտիկինէ նէզարէն տիւնքի կիւն ագտ օլունան վիւքէլա մէճլիսինտէ, Խրտիվի Մըսրը՝ Նուպար փաշա հազրէթլէրի վասրթաոը յլա։ Պապը Ալիյէ իրսալ իյլէտիկի մաթլուպաթլար իւկէրինէ մէչիլէրէթ իտիմիշ տիր։

## ՍՕՆ ՀԱՎԱՏԻՍԼԷՐ

ՖՐԱՆՍԱ

Բարէ- 28 մարտ.

Բըրլէնս Բիէր Պօնաբարթ, մուհաքէմէ մէսարիֆաթընը իլէ, 25 պին ֆրանք զարար զիեան պէտէլի էօտէմքիլէյէ հիւքմ օլունմուշ տուր։

Դավիէն պիլտիրիլտիկինէ նէզարէն իմբէրատօր Նաբօլէոն հազրէթլէրի, նէֆիյէ կէթմէսինի Բըրլէնս Բիէր Պօնաբարթա էմր իյլէմիշ տիր։

## ԹԻՒՃԱՐԻՅԷ

Կէչէն հաֆթատան պէրու փիացամրզտա էֆէյի ախզուլթա օլմուշ տուր։ Գահվէ հալէա իլթահարլէ արանմագտա օլուպ, փիացատա մէվճուտ պուլունան մալ կիւն պէ կիւն էքսիլմէքտէ իսէ տէ, կէչէն հաֆթատան պէրու ֆիեաթլար եիւքսէլմէմիշ տիր։ Գաշլըճա ասղրուտան տօղրու Ֆիլէմէնկ լիմանլարընտան օլտուղու հալտէ, չօգ տէօյիլմիշ չէքէր կէմիշ, լաքին ֆիեաթճա պիր թէպէտտիւլաթ վագը օլմամշ տը։

Բոմբէ.—Փիացամրզտա մէղքիւր մաթա հագգընտա զիքրէ չաեան պիր թէպէտտիւլաթ օլմամշ իսէ տէ, Եվրօպանըն պաշլըճա փիացաթարընտան պու կիւնլէրտէ ալընան խապէրլէր խայրլը օլտուղունտան, բամուգ ֆիեաթը պիրազ իւսթէ գօյմուշ տուր. Ամէրիգատան ալընան խապէրլէր տախի, մէվճուտ պուլունան մալլէրին աղայմագտա վէ պինանէն ալէյհ Ինկիլթէրրա լիմանլարընա աղ մալ իրսալ գրլընմագտա օլտուղունու պիլտիրմիշլէր տիր։ Կէչէն 15 կիւն զարֆընտա, խարիճէ եօլամագ իչին 3-600, պալեա մալ սաթըլմըշ տը. Իրմիր մալի, օդգասը 12-12½ զչ. Ատանա վէ Կէյվէ մալի 11½-12 զչ. Կիւրճիւ մալի 10½-11 զչ. Աճէմ մալի 9½-10 զչ։

Աֆյոն.—Ինկիլթէրրատա վէ Զինտէ իշթիհարլէ արանմագտա օլտուղունտան պուրատա տախի իշթիհարտա տը։ Փիացատա մէվճուտ օլարագ 30-40 քիլֆէ մալ պուլունուպ, թիւճճարլար իսթէտիքլէրի կիպի ֆիեաթ մաթլուպ իթմէքտէ տիրլէր։ Կէչէն 15 կիւն զարֆընտա, օդգասը, ճինանէ կէօրէ, 430-460 օլաուղու հալտէ, օն քիլֆէ գատար մալ սաթըլմըշ տը։

Կէ-լէոզը.—Հալէա տուրկուն պիր հալտէ տէվամ իտիպ իշ տախի օլմամագտա տը։ Ֆիեաթը իսմէն օլտուղու հալտէ, մրսկալը 18-19 զչ։

Թուֆոն պոֆըզը.—Օդգասը 9½ զչ։

Ն-ֆոզը.—Տէրիլ եալընքզ խարիճէն օլունան սրփարըշլար իւզէրինէ, հաթթա, պազը նէզարէթլէր իչին, հիւքիւմէթ թարաֆընտան ճէսիմէճ մալ սաթըն ալընմըշ վէ իւէրուտէ ալընամագ օլտուղունտան, ֆիեաթլար տէրէճէ պէ տէրէճէ իսթէ գօյմագտա տրրլար։ Բումէյի մալի. երյգանմըշ, օդգասը, 12-12½ զչ. երյգանմամշ, 7-7½ զչ. Անատօլու վէ Կէյվէ մալի. եարըմ երյգանմըշ, 6½-7 զչ. երյգանմամշ, 4½-5 զչ։

Թէֆրէֆ.—Լի ճինս մալ եօգ տուր։ Էնկիւրիւ մալի, սօնրատան թէսլիմ օլունմագ իւզրէ, օդգասը 48-51 զչ. Վան մալի, աշաղը ճինս, 24-26 զչ։

Քէրբէ.—Շիմտիկիք արաեան եօգ, պազէն ճիւզիճէ մալ սաթըլմագտա տրը. Գայսէրի վէ Էնկիւրիւ մալի, պիրինճի ճինս, 15-16 զչ. իքինճի ճինս, 13-14 զչ. Եօզղատ, վէ Խաքիլիք մալի, 11-12 զչ. մէվճուտ օլարագ 1000 թօրպաեա եագըն մալ վար տրը։

Մաղ.—Պու արա արանմաերպ, ֆիեաթճա տախի պիր թէպէտտիւլաթ վագը օլմամըշ տը։ Ամէմ մալի, սիեահ, ֆիեաթը իսմէն օլտուղու հալտէ, սդգասը, 11½-12 զչ. Անատօլու մալի, 10-10½ զչ. պէեազ մալ, 6½-7 զչ։

Պոռղոյ.—Կէչէն կիւնլէր էսէն ֆուրթունալար սէպէպինտէն մալ կէլմէմիշ օլուպ, ֆիեաթլար իսէ, եիւքսէք թուրթուլմագտա տը։

| | | | |
|---|---|---|---|
| Ազոֆ սէրթ պուղտաեը քիլ. | | 31-32 | զչ. |
| Պէսարապիա | » | » 30-31 | » |
| Թունա | » | » 28-30 | » |
| Բումէյի | » | » 26-27 | » |
| Թունա եումշագ պուղ. | | » 27-28 | » |
| Բումէյի | » | » 26-27 | » |
| Թունա զօգօրօզու | | » 14-14¹⁰ | » |
| Անատօլու | » | » 13½-13 | » |
| Թունա արբասը | | » 12-12²⁰ | » |
| Բումէյի | » | » 13-13²⁰ | » |

## ՍԱՐՐԱՖԻՅԻ

Գալանֆ 28 մարտ

Կէչէն ճումա իրթէսի կիւնիւնտէն պէրու էսհամը ումումիեէ եիւքսէլմէէ պաշլամըշ տը, չէօյլէ քի եէվմի մէզքիւրտէ 51½ ու թէճավուզ իթմէտիկի հալտէ, պու ախշամ 51¾ գաբանմըշ տը։ Տիկէր ֆօնտօլար տախի եիւքսէլմիշլէր տիր։ Սօսիէթէ ժէնէրալ սէհիմլէրի, 4-4⅛ լիրա, Դըրէտի Օթման սէհիմլէրի տախի, 1½ լիրաեա գատար պաշ իտիեօրլար։ Դըրէտի Օթման սէհիմլէրի պու կիւն, բէշլին օլտուղու հալտէ, 1½ լիրա, վատէ իլէ օլտուղու հալտէ տախի, 1⅜ լիրա պաշ իտիեօրլար։

Բում թիւճճարլարը մէղքիւր սէհիմլէրտէն 6000 ատէտ սաթըն ալմագ իսթէմիշլէր իսէ տէ, անճագ 4000 սէհիմ էլտէ իտէպիլմիշլէր տիր. իշթէ մէղքիւր սէհիմլէրին պէօյլէճէ եիւքսէլմէսինին սէպէպի պու տուր. Խազինէ թանվիլաթը, վատէլէրինին միւտտէթինէ կէօրէ, եիւզտէ 8-11 զչ. իլէ ըսքօնթօ օլունմագտա տը։ 1869ուն եինի իսթիգրազը, եիւզտէ պէշ պաշ իտիպ, Բումէյի տէմիր եօլ իսթիգրազ սէհիմլէրի տախի պաշա պաշ սաթըլմագտա տը։

Լօնտրա իւզէրինէ գապիտ 110⅛-110²⁄₈։

Բարիս իւզէրինէ չէքիլմիշ. 22.85-22.95։

### ՖՕՆԱՕ ՖԻԵԱԹԼԱՐԸ

Լէոնտրա 29 մարտ

| | |
|---|---|
| Էսհամը ումումիյէ աչըլ. | 46½տան ³⁄₄ |
| » » գաբ. | 46½տան ⁵⁄₈ |

Բարիս 29 մարտ

| | |
|---|---|
| Ֆրանսզը ֆօն աչըլ. | 74,30 |
| » » գաբ. | 73,97½ |
| Իթալեա ֆօն. աչըլ | 55.75(.) |
| » » գաբ. | 55.75 |
| Օսմ. իսթիգ (65) գաբանար | 350,75 |
| Էսհամը ումումիյէ աչ. | 47,17½ |
| « » գաբ. | 47 |
| Եէնի Օսմանլը իսթիգրազը(69) | 318,75 |

### ԵՕՉԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՅԷ
ԴԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՄԸ

| | | |
|---|---|---|
| Մարտ. 17 | Ախշամ գաբանար. . . . | 52- 9 |
| » 18 | Սապահ աչըլտը. . . . . | 52- 7 |
| » » | Էն եիւքսէք » . . . . . | 52- 9 |
| » » | Էն աշաղը . » . . . . . | 51-32 |
| » » | Սաաթ 4½ . . . . . | 51-35 |

## ԱԶԳԱՅԻՆ

Տիւնքի կիւն պէեան օլունտուղու իւզրէ, մարտ 15-27 բազար կիւնիւ Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինտէ թէճէմմիւ իտէն Շարգ էրմէնի Գաթօլիքլէրի ումումի միլլէթ մէճլիսինտէ էն զիեատ, գուրա գազանան զէվաթըն էսամիսի տիր։

| | | |
|---|---|---|
| 568 | ըէյ. սաատէթլու | Տիրան պէյ, ըէիս |
| 558 | » » | Կէօչէկզատէ Յակոբ էֆէնտի |
| 551 | » » | Միհրան պէյ |
| 547 | » » | Սագըշ Յովհաննէս էֆէնտի |
| 532 | » » | Բօրթուգալ Միքայէլ էֆէնտի |
| 471 | » | Իզզէթլու Տավութզատէ Յակոբ էֆէնտի |
| 435 | » | Կիւրէղեան Յովհաննէս էֆ. |
| 369 | » | Պէհան պէյ |
| 340 | » | Իզզէթլու Էնտազեան Յովհաննէս էֆէնտի |
| 310 | » | Սաատէթլու Զամիչ Յովհաննէս էֆէնտի |
| 295 | » | Թօգաթլը Յովհաննէս էֆ. |
| 263 | » | Խուրտաեը Գրիգոր էֆէնտի |
| 256 | » | Ազնաւոր Սերովբէ էֆէնտի |

Զէվաթը միւմայիլէյհիմ միւճէտտէտէն թէշէքիլ օլունան իտարէ մէճլիսինէ ըէիս վէ ազա ինթիխապ օլունմուշ օլաուղունտան, նասպ ու թայեին պույրուլմագ իւզրէ Պապը—ալէյհ պու կիւնլէրտէ արզ օլունաճագլար տը։

(Մէճմուա)

---

Ատանա 1 մարտ 1870.

. . . Միւէլլիֆ.

Կէչէն հաֆթա, Գուեու մէճլեան Գրիգոր էֆէնտի մէքթուպունուն սուրէթինի եազմըշտրմ Սիս քէյֆիեէթլէրինին կիւղէլճէ վազիֆաթը իշին, պու տէֆա տէ, Զօյագեան Սահակ վարդապետին Ս. Պատրիարք Հայրա եազտըղը մէքթուպունուն սուրէթինի տէրճ իտէճէյիմ քի, աղ չօգ մարիւմաթտա հէմ անտէն ախզ օլունուբ, հէմ տախի էվվէլքիլէրին թասատիգի տիմէք տիր։

(Զօյագեան վարդապետին մէք.
թուպու սուրէթի)

Ամենապատիւ եւ Բարեփառ Տէր եւ Աստուածարեալ Ս. Պատրիարք.

Արդարութեան կշռոյն մէջ՝ հաւատամք, եթէ ոչ վրիպեսցի իսկագատ, այո ոչ վրրիպի երբէք. սակայն Նախախնամութեանն երկանմտութիւն մերթ անհամբեր է 'ի հարկանել եւ 'ի դատել զանելիրաւս եւ զանուղղայս, եւ մերթ անագան է. Մերթ արագ արագ լսէ ձայնի բղջաքարկուաց անժայժ եւ անհամբեր ոգւով զվրէժ արդարութեանն հայցողաց, իսկ մերթ անագանահաս է եւ ոչ մատուցանէ արագ զուն կնռ. ոսոխս անրզգամաց. Այլ հուսկ ուրեմն ոչ երբէք վրիպի իսկագատ.

Գոհութիւն եւ փառս մատուցանեմք խնկելի կամաց Բարձրելոյն, որ հետզհետէ զմեզ վաստակաբեկ առնելոյ եւ զոգիս ժողովրդեան իւրում յանչափս քաղելոյ այց եւ արար փրկութիւն տանս Թորգոմայ յարուցանելով մեզ փրկիչ եւ Լուսաւորիչ երկրորդ զՎերհափառ Ս. Հայրիդ մեր, որոյ վերհանութեանն 'ի նախնումն աշակերտելոյ բարեբաղդեալ արժանաւորեալ եմք աջոյն համբուրիւ գրել 'ի կարգս եւ 'ի շարս հարազատ որդւոցն.

Զարդիս՝ գլուխ հալածանաց եւ տարարաղդութեանս մեր եւ անխիղճ եւ անողորմ ձեռք դաւաճանութեան վերստին վասն մեղաց մերոց ամբարձեալ գոռոզարար 'ի վերայ միաբանութեանս, մեծ եղեռն չարութեամբ հար եւ չարչարեաց եւ իբր զորահաս խելագարեալ ոչ զբղխեալ չարաթոյն բանս իւր 'ի բերանոյ իւրմէ գիտէ եւ ոչ զեղեռնն, զոր գործէ, ճանաչէ.

Զնիկողայոս ամբարտաւան Եպիսկոպոսէն ասեմ եւ զանկրան Դաւիթ Ներշապուհ Վարդապետէն, որք գլուխ եւ ձեռն եղեալ հալածանացս չատն թոյլ եւ դադար հանպատեան, եւ որպէս զեշմարիտս զվաստակս մեր ծախեն յումպս չուայլութեան, եւ զանհնարին դաւս ապօրէնս խորհին զցայգ եւ զցերեկ, որոյ զդիարդն թէ հեռագիր ծանութեամբ եւ թէ 'ի ձեռն Մեծ. խմբագրին Մանդումէի քանի քանիցս ազերս արկեալ եմք 'ի մեծապատկառ ատեան Վերհափառ Սրբազնութեանդ.

Այս չարահնար տանջանօք չարչարեաց առ 'ի մահացուցանել զՅովհան վարդապետն կարճահասակ, բայց ողորմութեամբ Տեառն չունչ կենդանութեան նորա ոչ իսպառ սպառեալ դարձ անդրէն առ ինքն, զնականատես եղեալ կրծանման հալածչին իւրոյ, եղեալս քարոզ հրաշալեացն Աստուծոյ եւ առաքինութեան Զերուս մէջ Աստուածարեալ Ս. Հայրութեան.

Քանիցս քանիցս թէ հեռագրութեամբ եւ թէ այլով միջնորդաւ ազերսարկեալ ծանուցաք, այլ չգիտեմք թէ վասն է՞ր հանդուրժէ տակաւին անհամբեր եւ արագահաս սիրտ առատագութ Ս. Հայրութեանդ. միթէ տակաւին չեւ իցէ լսեալ չափ հալածանաց միաբանութեանս մեր. եւ միթէ չե՞ւ է հասեալ ժամն բարենսեհ իսպառ նուաճման գոռոզութեան եւ ամբարտաւանութեան կռոնոս Նիկողայոսին.

Եթէ այդպէս իցէ, ապա ուրեմն հարկ է եւ մեզ թողուլ քանել զՄայր Աթոռն մեր. յորում ծնեալ եւ սնեալն եմք, եւ խոյս տուեալ թաքչել ատ եւ անդ առ ժամանակս ինչ, մինչեւ այց ելցէ Տերդ մեր եւ Ազգ. վարչութիւն մեր, եւ զանվաւեր եւ զապօրինաւորն իւրայնովքն հանդերձ մերժեսցէ իսպառ եւ զարժանաւորն ընտրեսցէ մեզ 'ի Հայրապետդ.

Այսու ստիպողական հարկադրութեամբ, ահա նուաստ ստորագրեալս առ ժամս մեկնիմ եւ գնամ յուխտ Ս. տեղեացն անօրինականաց, ուր հրաւիրեաւն հիք 'ի նախնումն հրաւիրակցդ երկրին Աւեանաց, եւ անտի ունիմ դիմեալ յերկրպագութիւն Ս. Հոգի Լուսաւորչի Երկրորդի Հայաստանեայցս, եւ մընալ ընդ հովանաւորութեամբ Նորին Ամենապատիւ Վեհ. Սրբազնութեան մինչեւ իսպառ եւ սպառսպառ մերժեսցի բարձրի ու հալածեսցի Կռոնոսն 'ի կիլիկիոյ.

Մեք վասն այն դաւադրեմք 'ի Նիկողայոսէն, զի արգել լինիմք խորհրդոց եւ դաւադրութեանց իւրոց եւ իւրայնոցն. զի նոքա 'ի գիշերի եւ 'ի տուն չեան զանհնարին ապօրինաւորութեանց եւ եթ խորհին, այսինքն խլել, ձերբակալել զբանալիս եւ զսեփականս Ս. Աթոռոյն, եւ գաղանագողի Միւռոն օրհնել եւ սփռել ծաւալել ընդ ոլորտս տիեզերաց, որպէս զի երեխայք եւ նորածնեալ մանկունք ազգիս գրոչմեալ ապօրինաւոր օծութեամբ նոցին, հաստատեսցին եւ յօրինաւորութիւն դարձցին անվաւեր եւ պատահելի տարաբք չարութեանց իւրոց. Մեք յաւիտեան մերժեմք եւ ոչ ընդունիմք ըստ կանոնի Ս. Հարց եւ Հայրապետաց, եւ նզովեմք զապօրէն խորհուրդս Նիկողայոսիդ եւ Ներշապուհ Դաւթիդ.

Իսկ եթէ ասոնց յաջողելով ընդհատակաւ խորհրդոցն դիպեսցի, զաջ Սբ. Լուսաւորչին առեալ խոյս տալոց են 'ի Լիբանան, վասն այն քանիցս տուաք կընքել զդանձատուն եւ զեկեղեցի Աթոռոյս առ ահի, զի մի կարասցին 'ի գրլուխ տանել զդիտաւորութիւնս իւրեանց այլ նոքա զնախնի աւանդութիւնս հարց պատճառեալ առաջի խաժամուժ ոմանց հարկեսցուցին զմեզ բանալ զկնքեալ դուռն եկեղեցւոյ այսու պայմանաւ թէ մի երբէք միջամխեսցին ինքեանք 'ի գործ ինչ պաշտաման.

Ս. Հայր Վեհ. եւ գորովագութ, ահա նուաստութիւնս մեր) ամենայն հպատակութեամբ եւ հնազանդութեամբ ըստ կարի մերում ջանացաք պաշտպանել զՍանօթս եւ զերաւունս Սրբ. Աթոռոյս եւ ամենայն Ազգիս մինչեւ ցայս վայր, ուր վճռեալ սպառին կար մեր. Մնայ արդ Զերուս մէջ հուժկու եւ բարձրագոյն զօրութեան 'ի թիկունս հասեալ հիմնայատակ առպալել զԲաբիլոնեան դաշտարան եւ ընաջինջ առնել զկռոնոսն 'ի կիլիկիոյ.

Որում մամենայն միաբանական եղբարք մեր եւ ամենայն հարազատ ժողովուրդք Կիլիկեան յետ այսքան ազերսարկուհանագրութեանց եւ սուրհանդակաւ հանրագրութեանց ակնկալեալ սպասեն եւ մնան բարձրագոյն հրամանի եւ կամաց.

Զերուս մէջ գերապատիւ եւ Աստուածարեալ Սրբազնութեան

1 մարտ 1870 ազերսարկու Ն. Ս.
Յատանա Խոհ. Ս. Էջմիածնի
Զօլաեան

Միաբան Ս. Աթոռոյն Կիլիկիոյ

Իշթէ Նիկողոսեան Էֆքեարը, մուդատտէմ Եպիսկոպոսլար իչիւն իճրասընը միլլէթ կէօրանիւ եա, չիմանէ Միւռոն

օրհնել իթմէեէ չզբշտրզընտան, վէ միա-
բանլար մանի օլտուզունտան, պիրէր տէ-
սիսէ իլէ վարդապետ վէ քահանալարը
տէօյմէյէ գալզբշմըշ տրը։

Պիր թօհաֆ չէյ տահա տիյնէսէնիզ
օլուր, մէքթուպտու մու. Եազարդան Սիս-
տէն Ուրֆալեան Յակոբ Էֆէնտիյէ պիր
թէլ կէլտի վէքիլ Յովհաննէս վարդապետ-
տէն քի, Նիկողոսա Իսթանպօլտան պիր
մէքթուպ կէլմիշ (Միրիճան Մարգար) իմ-
զասրյալ, եազմըշ քի միլլէթ կաթուղի-
կոսլուզունու թաստիգ էթտի, վալեյէ-
տէ թէլ չէքիլտի տէյի, սահիհ մի ղայրի
սահիհ մի պիլտիր տէյի, մումա իլէյհ
տախի թէլի վալի բաշաեա կէօթիւրտիւ-
յիւնտէ, պանա էօյլէ պիր չէյ զինհար եա-
զըլը եօգ տուր տէմիշ, վէ էօյլէձէ թէ-
լին ձէվապը եազըլմըշ տրը։

Իքիտէ պիր հէր քէսի իւրքիւտիւ պ
փէրքիթմէք թէտապիրլէրինէ միւպաշէ-
րէթտէ իսէլերտէ, Ալահ էթմէսին էօյլէ
պիր չէյ զու հուր իթսէ, բու հանիլէրի-
միզին վէ միլլէթիմիզին հայսիյէթի հիշ
գալմադ, սիւնեատան էպեատէն համբառ-
նալ օլուր։ * * *

(Սայիր ղազէթալար հէման հէր հաֆ-
թա, Ս. Եհսանեան Կաթողիկոս հազրէթ-
լէրինի, պիրէր վէսիլէ պուլարագ թաշ-
լամագտա օլտուգլարը, վէ կիւեա, Պա-
լաժենիա մէսէլէսինտէ, պիւթիւն մէ-
սուլիյէթէ միւշարիլէյհ հազրէթլէրի իւ-
զերինտէ տիր, վէ տէյիշթիրմէքտէ բէք
գօլայ վէ քէնտի էլինտէ տիր կիպի, պի-
ա ինանաֆ վէ հէմիշէ գաֆասընա գա-
ֆասընա վուրտուգլարը հալտէ, պի-
զիմ իսէ, քեամիլէն սիւքիւթի իթթի-
խազ իտիպ, վէ եալընըզ Սիստէքի
պարպարլըգլարը վէ ֆէնալըգլարը պիւ-
տիրմէմիզ, վէ տիկէր ղազէթալարըն
տախի, գարշըլըգ օլարագ, օլ պապ-
տէ, եանի Սիս հազգընտա պիւթիւն
պիւթիւն սուս տուրմալարը, վէ բաթ-
տէ, եանի Սիս հազգընտա պիւթիւն
պիւթիւն սուս տուրմալարը, վէ բաթ-
ըրգխանէնին տախի, այնի վազիֆէ-
սիզլէյի իխթիեար իյլէմէսի, պազըլա-
ըրն մէրազընը տավէթ իթմիշ օլտու-
զունտան, սէպէպինի պիզտէն սիւալ իյ-
լէմէքտէ տիրլէր։

Պունուն էպէպի բէք տիգգաթա
շաեան օլուուզունտան, էհալի քէնտի
նազարը տիգգաթընը, մէզքիւր խու-
սուս իւզերինէ չէվիրսէ ճայիզ տիր։

Խրիմեան հազրէթլէրի, բաթրիգ
ինթիխապ իտիլմէզտէն էվվէլ, Ս. տատա
պիր թուրչու գուրուլմուշ, վէ Յիմիա-
ծին կաթողիկոսլուզու պազընա պիր քիւ-
լահ կէչիրիլմէքլիք միւրատ իտիլմիշ, վէ
մէզքիւր քիւլահը Մանզումէ չագաչագ
իթտիկինտէն, դ-ա Եւ Խ-ր-ա-ն-ա+ իթ-
թիրասը վէ կիւրիւլտիւսիւ թէքնէսի
մէյտանէ կէթիրիլմիշ, վէ պիր գաչ այ
միլլէթ տէնիզինտէ չալգանտրգտան սօն-
րա, կէրչի պիր ազ վագրթ իչին, ու-
նուտուլտու կիպի կէօրիւնմիշ իսէ տէ,
տալղալարը պիր պիրպիրինի գօվալա-
մագտա պուլունտուզունտան, կիզլի
րիւզկեարլար իլէ, երինէ եէնիտէն, մէզ-
քիւր թէքնէ պաշ կէօսթէրմէեէ պաշլա-
մըշ տրը։

Վ. Եհսանը Վ. Հասիան Հազրէթլէրի,
սէքիզ եպիսկոպոսլարը ամէլ ու հարէ-
քէթլէրինի թահսին վէ մէտհ իտէրէք,
դ-ա վէ Խ-ր-ա-ն-ա+ միէլլէֆլէրինի քիւ-
չիւք տիւշիւրտիւկիւնտէն, Ս. տատաքի
թուրչու քիւբիւ եէնիտէն գայնամաեա
պաշլամըշ, վէ պազը ղազէթալար ա-
խի ճէլպ իտիլէրէք, թապիի մաեասը
արթըրըմըշ, վէ մահուտ քիւլահա էն-
վաի չէքիլէր վէրիլէրէք, հէրչիպատա-
պատ, Յիմիածին գուպպէսի թէբէսինէ
կէչիրիլմէքլիք միւրատ օլունմուշ, վէ
շու միւրատըն հուսուլի իչին, թապի-
ալթէյլէ, իքի չէյ իգթիզա իթմիշ տիր,
չէօյլէ քի, պիր թարաֆտան Սիս մէսէ-
լէսինի պէօյլէճէ եիւզ իւսթիւնէ պըրագ-
մագ, վէ տիկէր թարաֆտան տախի,
վէ հասիան Գէորգ կաթողիկոս հազրէթ-
լէրի կէօղլէրինտէքի ղէրբէլէրի արա-
եըպ պուլմագ, վէ բէրթավըզ տի-
բունինտէ տիրլիք զատտար պիւիւտէ-
բէք, էհալիյէ կէօսթէրիպ ալատթմագ,
վէ էկէր միւմքին իսէ (.) Յիմիածին իւ-
զերինտէն, հիւսնի թէվֆիճճիւհինի ղայպ
իթտիրմէք, վէ ազըպէթքեար դ-ա վէ
Խ-ր-ա-ն-ա+ լուղէթլէրինտէն նէչէթ իթ-
միշ օլան շավսի պիր ղարազըն ինթի-
գամընը, կէրէք Խորէն սրբազանտան,
կէրէք Վ. Եհ. Կաթողիկոստան, վէ կէ-
րէք հէմէֆքեարլարընտան ալմըշ օլ-
մագ . . . ։

Իսթէ պու սէպէպէ մէպնի տիր քի,
պիզ Յիմիածին ալէյհինտէ եազըլանլար
հագգընտա սիւքիւթ իթմէքտէյիզ, վէ
ումարըզ քի պիզիմ սիւքիւթ իթմէմիզ-
տէ, սայիր ղազէթալարտա եազըլան-
լարըն, ղարազ վէ ատավէթ մէյվէսի օլ-
մասընը, էհալիյէ խապէր վէրմէշ օլմագ-
ըղա, քեաֆի սաեըլմագտա տրը։)

---

## ՄԻԼԼԵԹԻ ԱՅԵԼԻՔ

Պազը սատէտիլլէր, միլլէթին մունդա-
սէմ օլտուզու իքի ֆըրգանըն թարաֆտար-
լարընը անլամագ իւզրէ, թանգիմ իյլէտիք-
լէրի տէֆթէրլէրի, ահալիյէ իմզալամաեա
տավէթ իյլէմէլէրինի, իլէրուտէ էքսէրիյէթ
գուվվէթի իլէ հազգը տավալէրինի խապթէ
գալգըշաճագլէրինէ պիր հազըրլըգ ատտ ի-
տէրլէր։

Անճագ պիր մէհքէմէտէ, էքսէրիյէթի ա-
րա իլէ, պիր տավաեա գարար վէրիլիր իսէ
տէ, ֆագաթ էքսէրիյէթի արա պիր տավա-
նընն հազգընա մրճէրէտ պիր իսպաթ տէ-
յիլ տիր. հազգ տայիմա հագգ տըր. հազգ,
ազլ ու զէման իլէ իսպաթ օլուր, էքսէրի-
յէթի արա իքինճի տէրէճէտէ պիր տէյիլ տիր։
Վէ չունուն իսպաթընատտա, միլլէթիմիզին
երկիրմի սէնէ ագտմքի հալի իլէ պու կիւն-
քի հալինի բուզարը իյլէմէք քեաֆի տիր,
Համազգեաց ընկերութիւնուն իմտասընտա,
միլլէթին ալիմ վէ հալիմ զըմընընն հէզար
ճահտ ու զայրէթ իլէ, անճագ տէօրթ եիւզ
հիսսէ թօրլաեապիլտի, չիմտի իսէ, յայտա-
բարութիւնուն իլք կիւնիւ իմզա իտէնլէրին
ատէտի սէքիզ եիւզէ պալիզ օլտուզու կի-
պի, չիմտի եանընմազտտ, պէտ պէչ եիւզիւ
աշմըշ տրը, վէ հալէատա պիր թարաֆտան
արթմագտա տրը։ Շէօյլէ քի, էլինալէթի հա-
զիի զուհուրա կէլէն միլլէթ մէսէլէսի, պուն-
տան օն սէնէ սօնրա վուգու պուլսա իտի,
չիբհէ եօգ տուր քի, Հասուն էֆէնտի,
քէնտինի պիր գաչ նէֆէր հէմֆքեար բա-
հիզինի իլէ եալընը կէօրտիւկիւնտէ թօս-
սինինին, պէրպէր օյունունտաքի Ցօն Պար-
թօլօ կիպի, տօնաճագ իտի։ Զիւնքի Հագգ
թաալէա հազրէթլէրինին պէնիի ատէմ հագ-
գընտա թախսիս իյլէտիկի գայիտէ իգթիզա-
սընճա, պիր եանտան ճահիլ իխթիեարլար
էքսիլիպ, օպ'ր թարաֆտան, ուլումէ աշի-
նա տէլիգանլըլար թիւրէտիքճէ, վէ հէր պիր
ատֆա կիւնէշ տօղուպ պաթտրգճա, Հա-
սուն էֆէնտիֆլէր, ինքրրազ պուլուպ,
վէ վաթան ղայրէթի կիւտէնլէր իսէ, պէթ
թապի արթաճագ տրը։

Կէլէլիմ էքսէրիյէթին գանդի թարաֆտա
վէ նէ եօլտա օլտուզունուն թէճէսսիւսինէ
թարաֆլէյնտէն իմզանանան քեաղըլարընը,
ատէտ իմզասը իլէրուտէ դաչա պալիպ օլա-
ճաղը պիլինէմէզ իսէ տէ, անճագ իքի տէֆ-
թէրտէ մէվճուտ պուլունան իմզալարընն մու-
այեէնէսինէ դալգըշըլըգտա, էքսէրիյէթին
սահիհէն Յայտարարութիւն թարաֆընտա
օլտուզու պէտիհի վէ այիքեար տրը։ Իչ պու
Յայտարարութիւնա իմզա վիրէնլէրին ճիւմ-
լէսի, Խթանպօլտա միթէմէքքիւն խանէ վէ
ֆամիլեա, տիւքքեան, թէղքեահ վէ պիրլը
սանաթ սահիպի քիմսէլէր տիր քի, պուն-
լար իլէ, պիր մ.ալէթ թէչքիլ օլապիլիր։
Պիրտէ, Հասուն էֆէնտի թարաֆընա իմզա
վէրէն զէվաթը թէճէսսիւս իտէլիմ։ Պունլար
խանլարտա գըվրըլըպ եաթան պիր թա-
գրմ Մօսկօֆլու Կիւրճիլէր, այվազ, աշճը,
վէ սարայտար, վէ էշէքճի էմնաֆընտան ի-
պարէթ տիր։ Պունտան սանաթը աերպա-
եօրումանլաշըլմասընն, չունքի պունլար սա-
յիր պիր սալօտա իմզա վէրէնլէր իլէ պիր
ճէմիյէթի պէշէրիյէ աղասընտան տըրլար։
—Պու պապտէ իքի կէօզլէրիմիլէ կէօրտիւ-
կիմիւ միւխթասարէն նազլ իտէյիմ։—Նազը-
տա էպնիյէ ինչա իմիտիրմիշ օլմամ հասէպի
իլէ, չու էշէքճի էմնաֆընը ֆանրմաեա վէ-
սիլէմ օլմուշ տուր. պունլարըն կաթողիկո-
սարանտան չըղարգլարընը միւշահէտ իտիպ,
պունտա նէ՞ իշլինիպ վար տրը տէյի սիւալ
իթտիկիմտէ, բարա պապամըզը թանրըղը-
մըղա իմզա իթմէքտէն կէլիեօրուզ, տէյի ճէ-
վապ իթմիշլէր տիր. կիւեա յայտարարու-
թիւնու իմզա իտէնլէր բարայը թանրմազ-
լար։—Պու գալապալըղը սավտրգտան սոնրա,
սահիհ էրմէնի դաթօլիյի ճէօմաաթընտան,
վէ Խթանպօլ միւթէմէքքինլէրինտէն
տախի, պազը ղէվաթը Հասուն թարաֆընտա
կէօ իւրսիւն, պունլարընն քիմէր օլտու-
զունու սօրա՞րմընը։ Պէտպախթլրգլարընտան,
միլլէթ վէ մէկէպ նէ օլտուզունու,
անլաեաճագ գատտար թէրպիեէ օլմամընը օ-
լուպ, Փրօբականտա բաբալարընա գաբը-
լարագ, միլլէթբէրվէրլիյի հերեսիկոսութիւն
զանն իտէն, վէ պու եօլտա պուլունանլա-
ընն, ճէհէննէմ քիւթիւկիւ օլաճաղընտա գա-
նարագ, տինի վէզայիֆի ինսանիյէ իլէ թէ-
էլիֆ օլունմազ տէյի իլան իտէն պիր թա-
զըմ ճիւհէլա տրը։ Իչթէ պունլար տրը Հա-
սունճուլարընն աճընտաճագ պիւիւք գըսմը։
Պիր ուֆագ գըսմը տախի, թիւրլիւ ինթէ-
էսսօ թահթընտա Հասունեանճը օլմադա
մէճպուր օլանլար տրը։ Պունլարընն իչինտէ
պիր գաչ Վասակ պուլունմամըշ օլայրտը,
հէլէ Հասունիսթլէրին իչի փէք խարապ օ-
յանագ իտի, ֆագաթ, համտ օլսուն քի չու
վասակլարընն հիւքմի վագթի կէչմիշ տիր։
Պու ատէմլէրէ վասակ իսմի վէրմէմիզին սէ-
պէպինի տախի անլաթմատեր վազիֆէսէն
ատտ իտէրիզ։

Ինսան պիւիւք օլսուն եա քիչիւք, ալիմ
եա ճահիլ, զէնկին վէ եա ֆագըր, պիր
էֆքեարա զահիպ օլմաեա հագգը վար տրը։
Պու էֆքեարատա հէր քէս մէհքէմէի ազ-
լընընն թանգրգ ու թէտգրգ վէ թէմիզլիտէն
սօնրա, սահիպ օլուր։ Վէ պու եօլտա քէսպ
օլունան էֆքեարը խալիսանէյէ վէյէվ եան-
լըշ օլտուզու ճիհէթլէ, իթիրազ ճայիզ օլ-
սա պիլէ, հիւրմէթ վէ ռիայէթ, վէզայիֆի
ինսանիյէտէն տիր։ Պու պէօյլէ օլտուզու
հալտէ, վասակ իսմինէ չայէսթէ օլան օլ ա-
տատ տրը քի, ապլընընն իլամընը փայիմայ ի-
լէ, գալպինին վէրտիկի չէհատէթ ալէյհինէ
եիւրիւր։ Իչթէ պու մագուլէլէր հագգընտա
տրը սէօզիւմ։

Պու վասակլարտան պիրի, Եվրոպատա
թանսիլի հիւնէր վէ մէարիֆ իլէ, խայլի
վագրթլար, իլմ ու թէրպիյէսի իգթիզասընճա,
հէր քէսին հիւրմէթ ու մուհապպէթինէ
նայիլ, վէ հաթթա, ատլ ու հագգ թա-
րաֆտարլարընընն պայրագտարլարը օլմաեա
չայէսթէ օլարագ, աղասընտան պուլուն-
տուղու Համազգեաց ընկերութիւնուն պիր
արալըգ ռիեասէթինէ պիլէ ռէֆ օլունմուշ,
վէ թէպախյէէթ իլէ տիեանէթին, վէ իլմ ի-
լէ իմանրն թէէլիֆի մագսատը իլէ, թէէսիս
օլունմուշ օլան չու չիրքէթ պէնաընընը, իլք
թահքիմ իտէնլէրտէն իքէն, պու կիւն Հա-
սուն իլէ էլ էլէ վերէրէք, չու չիրքէթին
երգըլմագ էսասընը թաշլար։

Եարապպ, պէօյլէ հագգանիյէթ ուղու-
ռունա չալըշան, չիմտի պէօյլէ թէպտիլի
մէսէք իտէպիլի՞ մի, իլել վէ էսգամ նէլէ-
ռի իխթիեար իթտիրիր։ Խայլի վիճուտ, նի-
չէ գահրաման կէօնիւլլէրի երգար, վէ էք-
սէր ազրլսրզ պաշտան նէ չէքէր սէֆիլ վի-
ճուտ տէրլէր իսէ տէ, ֆագաթ, պու զաթ
մաթէրիալսթ պուլունտուղունտան, ազըլ-
լը պաշ նէ՞ չէքէր սէֆիլ վէ ալիլ վիճուտ-
ատն տէնէ միւնասիպ օլուր։

Պու օլ արիֆ վէ զարիֆ զաթ ըրը քի,
պունտան իքի սէնէ ագտմ, Հասուն է-
ֆէնտինին, դուրտուն սիւրիւտէն, գօյունու
չօպանա սօրմադսրզընն, գաբրը գաչտրզը
մրսիլլու, միլլէթին հազգընը, քիմսէնին
խապէրի օլմագսրզընն, դաբրպ գաչտրզը էս-
նատէ, ումումի մէճլիսսէ աեաղա գալգրպ,
Հասուն էֆէնտինին եիւղիւնէ, վէ պիւթիւն
միլլէթին գուլագլարը իչիտէպիլէճէք սէս ի-
լէ։ «Էօյլէ իսէ, տէմիշ տիր, գայրը պիզէ
պիր չէյ գալմազ։ Իլա պաշըմըզա սիեահ-
լար էօրթիւպ, չօլուգ չօճուզումուզ իլէ ազ-
լամագ»։ Սոր իմտի եա օղուեան, սոր պու
ատէմ, նէ՞ տիր պու հալ։ Սոր, էկէր օ
ճէվապ վէրմէզ, եախօտ տիլի իլէրի վար-
մազ իսէ, վէքեալէթէն պէն ճէվապընը սա-
նա վէրէյիմ։

«Պէն մին էվվէլինտէն, միլլէթ մէսէլէ-
սինի էյի թէճէսսիւս իտիպ, Հասունուն իտ-
տասը վահի օլտուզու կիպի, էքսէրիյէթի
միլլէթ, եանի անտի-հասունեանլարըն նէ-
տինտէ հագգը պուլունտուղունու էյի գանմ-
շըմարը։ Վ. միլլէթիմին հուգուգ վէ իմթի-
եազաթընը մուհաֆազա իյլէմէկէ, միմքին
մէրթէպէ ճահտ ու զայրէթիմի էսիրկէմէ-
միշիմ տիր, ֆագաթ զանն օլունմաեա քի,
պէն տին, վէ պա խուսուս Դաթօլիք մէզ-
հէպի ուղուրունա, պունճա վագրթլար,
պունճա զահմէթլէր իրթիկար իյլէմիշ օլա-
եըմ. անճագ պիր ինսանա, ազասընտան
պուլունտուղու միլլէթին հագգընը վիդայէ
իթմէք պօրճ պուլունմասը հասէպի իլէ, միլ-
լէթ ու տէվլէթ ուղրունա չալըշմըշմ տրը։

Սօգաա պիղիմ էնանֆ բաբասլարը, է-
թէյի բէշինէ ույմազ վարդապետութիւնլա-
ընա կիւլտիքլէրի կ'պի, սատէ բէսմի պիր
կիւնտէ քիլիսէէ պուլունուրլար, վէ պա-
ղէն սօֆուլուգ թասլարլար իսէ տէ, օտա
միշթէրիլէրինի իւրքիւթմէք իչին տիր,
պունա տա իսպաթ, անընմաչըգ Մէճմուայա
ատրճ իթտիրտիկիմ պիր պէնտին մէալինի
սէօյլէյիմ։

Եա՞ սաֆտէրուն ճէօմաաթ, նի՞չին վա-
հի էֆքեարլարա զահիպ օլարագ, չունա
պունա թափընրրսբընզ։

Ինսան տէտիկին, մայմունուն ընտանուն
ընտանա պոռ։ — Սիղին Քրիստոս տէտիկի-
նիզ տախի, մայմունուն ընտանուն ընտանա
պոռ, բաբա վէ Հասուն տէտիքլէրինիզ, օն-
լար տա մայմունուն հասընընը պընը, նիհայէթ,
ճիւմլէմիզ մայմունտան պաշգա պիր չէյ տէ-
յիլիզ։ Պէն պու իթիգատտէ օլուպ, մաթէր-
եալիսթ կէլմիշ մաթիրեալիսթ կիտէճէք իքէն
պիրտէ վիճուտ մինն ու մէչազգաթա տա-
եանամաեաճագ, վէ ազլ իլէ իտարէ օլու-
նամաեաճագ պիր հալէ տիւշմիշ։ Հասուն
էֆէնտի, քի թիլքիտէն պիր կիւն էվվէլ
տօղմուշ տուր, չու հալիմին ֆարգընա վա-
ըընճա, պէնի չազըրըպ տէտի.—ա՜ էվլատ,
արթըգ վիճուտի զահմէթէ գօչմանընն վագ-
թի տէյիլ տիր, կէլ արապամա պէն, թիւր-
քիւմիւ չազըր, պէն սէնին չարէնի պագա-
ըրմ տէտի, վէ վագաատա պազտը։ Հիչ պիր
վատընտա պուլունմաեան, պունտա պու-
լունտու։ Պէնտէ, նէ՞ չարէ, արթըգ պայրաղը
չէվիրտիմ։ Իչթէ երկիրմի պէչ սէնէլիք բէր-
հիզտէն սօնրա, եէնիտէն լահանա թուրչու-
սունուն հիքեայէսի։ Շիմտի, հէր քէս պանա,
սէնտէ գարաքթէր (թապիաթ) տէտիքլէրի
միւպարէք եօգ մու տուր տէրլէր։ Ճայիպ,
մայմունթօռնունուն էքսիյի գարագթէր/տիւ։
Անճագ էկէր էքսէրիէթ միլլէթի, եանի ան-
տիհասունեանլար էյի տիւշինսէլէր, պանա
պիր թագրմ սիթէմ իտէճէք եէրտէ, ատէ-
թա թէչէքքիւրլէր իթմէլի տիրլէր, չինքի
պէն պիր թագրմ սավսաթալար իլէ, էկէր
Հասունեանլարը քէօրլէտիպ սայմա սարան
եօլլարա սէվզ իթմէմիշ օլայրմ, անտիհա-
սունեանլար, նէ՞րէտէ մուզաֆֆէր օլուրլար
իտի։ Իչթէ պիրինճի վասակը թէրճիւմէյի
ահվալի։

Կէլէլիմ իքինճի վասակ, պու զաթ տա-
խի, Մխիթարեան չակիրտանընտան վէ իլմ
ու մէարիֆ ասնապընտան օլուպ, հաթթա,
Համազգեաց ընկերութիւնուն ռիեասէթինտէ
միւտտէթ մէտիտէ պուլունտուգտան սօնրա,
գալէմինի տախի էնվարը ուլումէ պաթրրտ-
ըրագ, նիչէ էղհանը թէնվիր իյլէմիշ, վէ մի-
վէրրիխինի պէնամտէն օլուպ, ազ չան ու
չէօհրէթէ նայիլ օլմամըշ իքէն, պու կիւն
պալատէ վասֆընը իյլէտիկիմ վասակ իլէտէ,
իթթիֆագ իտիպ, ճէհալէթլէրինտէն նայի,
տինի վէզայիֆի թէպախյէէթ իլէ, իմթիզաճ
իթտիրէմէյէն, պիր ֆըրգանըն պաշընտա
պուլունուրլար, պիրի սըրֆ ումուրը իտարէ-
յէ, վէ թէտապիրի նամիւսսէրլյէ սարֆը
պուլունուրլար, պիրի սըրֆ ումուրը իտարէ-
յէ, վէ թէտապիրի նամիւսսէրլյէ սարֆը
էֆքեար իլէ, տիկէրի տախի, գարակէօզ
բէրտէսի օլան Սէտայը Հազգանիյէթ ղազէ-
թասընը արտընտան գալէմինի կիւճ իլէ
«սալար։ Ալիլ վիճուտ էլինտէն, նէ չէքէր
ազըլը պաշ։»

Պիր վագրթ բէֆիքլէրի՞ օլան պու զաթ.
լարընն հալինէ եիւբէյիմ գան ղալար։ Վէ
պիրտէ, պաթրլ օլտուզունա զաթէն գան-
մըշ օլտուգլարը էֆքեարընն իլանընա ալէաթ,
վէ վասրթա օլան ղազէթայէ Սէտայի Հազը-
գէթ իսմի վէրմէլէրինի, աճէպ տավալէրի-
նին եիւբիւմէսինէ մէտա՞ր մը ատտ իտէ-
յօրլար։

Սօրուն բաբասլարընընզա, հանկը թութ-
տուգլարը եօլ պաշա չըզտը քի, պունտան-
տա պիր ֆաիտէ մէմուլ իտէպիլիրինէր։ Իչ-
թէ պէնիմ կիպի բէք չօղ ղէվաթ տախի,
պու վասակլարա պու եօլտա նասիհաթլար
իթտիլէր իսէ տէ, «էօլիւ երյգաեանընն հագ-
գը տօղրուլմալը, էօլիւնիւն ճանը իսթէր

ճէննէթէ, վէ իսթէր ճիհէննէմէ կիթսին» տէյի ճէվապ վէրտիլէր։

Իշթէ Թարաֆէյնին այխարհականլարըն մուգայէսէսի, իլէրուտէ եկեղեցականլարըն մուգայէսէսինի լսախի պէեան իթմէյի վատ իսէրիմ։

Համազասպ ջնէրոնիան ազգ հնոսթարը։

## ԻԼԱՆ

Ասաքիրի Շահանէ էլչիսէ խանէի ամիրէսի իչին միւպայէասընա լիւզումկէօրիւնէն սէքսէն պին (80,000) արշըն իքինճի կէվէր չուհասընին Տարի Շուրատա միւնագասա իտիլէճէյի ադէմճէ զաղէթալար իլէ իլան զբլընմըշ իսէ տէ, լիւզում կէօրիւնէն ալթմըշ պին (60,000) արշըն իքինճի կէվէր, վէ 3,500 արշըն պիրինճի լուի, վէ 7,500արշըն իքինճի լուի չուհալարը պու կիւն միւնադասայա գոնուլարագ, պունլարան իքինճի կէվէր չուհասընին պէհէր արշընը 37, վէ պիրինճի լուի չուհասընին պէհէր արշընը 38 1/2, վէ իքինճի լուի չուհասընին տասխի պէհէր արշընը 43 1/2 զուրուշա միւպայէասը թալեպի իւզերինէ գալմըշ իսէ տէ, մարթին 19 ընճը փինճէմպիհ կիւնիւ սաաթ տօգուզա գասար իմհալ գբլընմըշ օլմաղա, պու միւտէթ իչինը թէնզիլինէ թալեպ օլանլար վար իսէ, եէվմի մէզքիւրատ, Շուրայի մէզքիւրէ կէլմէլէրի։

12 մարտ 1870

Պապը Ներսաքէրի

## ԻԼԱՆԱԹ

ՉԻՒՐԻՒՔ ՏԻՇԼԷՐ

Տիչ չէքմէք պարպարճա պիր ամէլիեաթ տըր, չիւնքի պու կիւնքի կիւն, չիւրիւք տիր տէյէրէք չըզարըլան քեաֆֆէյի տիչլէր տիւզէլիպ գուլանըլապիլիր։

Չիւրիւք պիր տիչի իլը էվվել սաղալթմալը վէ պատէհու տէյիլ քի տիչլէրի սիեահլաթտրրպ չիւրիւթտիրէն ալէաթլար, իլլա ալթուն եախօտ բըլաթին ի է օլտուրմալը տըր։

Պիր տիչ էյի տօլմուշ օլտուղտա, էօմրիւնիւն սօնունա գատար գուլանըլապիլիր։ Էկէր պազէն տիչ պօչալըր իսէ, սէպէպի տիչի տօլտուրան տիչճինին ճէհալէթ վէ չօլփազըղը տըր։

Իքի սէնէտէն պէրու Իսթանպօլտա տիչճիլիք սանաթընը իճրա իթմէքտէ օլան տօքթօր Տօրինիի, 20 սէնէ Բարիստէ բըրաթիգա իթմիշ տիր։ Իսթանպօլտա մէրգում տօքթօրտան մատտա տիրլօմասը պուլունան տիչճի եօգ տուր։ Յօքթօր Տօրինիիէր կիւն ալաֆրանկա սաաթ օն պիրտէն պէշէ գատար Պէյօղլուտա Ասմալը-Մէսճիտ սօղաղընտա վագը 15 նիմէրօ իլէ մուրագամ խանէտէ պուլունուլ, կէլէն միչթէրլէրի գապուլ իտէր։

Օն սէքիզ սէնէ Բարիստէ տիչճիլիք սանաթընը իճրա իթմիշ օլտուղու հալտէ, պու կիւնլէրտէ Տէրսաատէթէ կէրմիշ օլան տօքթօր Տօրինիինին պիրատէրի տախի, էր կիւն ալաֆրանկա սաաթ 8 տէն 5 է գատար իսթանպօլտա Ռէօբրիւ պաշնտա Ինթիսապը գարչըսընտա պիր մաղազատա պուլունուլ, կէլէն միչթէրլէրի գապուլ իտէր։

---

Սրվա իչին էրմէնիճէ վէ Ֆրանսըզճա իչին, սինանի քէմալ իրմիշ պիր միւտէրրիս իսթէնիլմիշ տիր. Թալեպ օլանըն Թարաֆըմըզա խապէր վէրմէսի իխպար գբլընը։

---

ՍԱՁԼԱՐԱ ԳՈՒՎՎԷԹ ՎԷՐԻՃԻ ՔՕՔՈՒԼՈՒՆ ՄՈՒԱԼԻՃԷ

Շիմանիյէ գատար լիճատ օլունան մուալիճէլէրտէն հիչ պիրիսի պաշտա սաչ օլմասան եէրլէրինտէ, էկէր պաշ տէրլիսինտէ օլան տէօքիւլմիւշ սաչլարըն քէօքլերի չիւրիւմիւշ իսէ, սաչ հուսուլ էկէթիրէմէզ տիր։ Լաքին, էկէր քէօքլէր չիւրիւմէմիշ իսէ, Վիկթոր Նամ քրքուլու սաչ սուրեու, չօգ ատֆա աղ վագըթ գարֆընտա կիւզէլ սաչ հուսուլ էկէթիրէճէք տիր։ Եալընըզ պիր գաչ ատֆա պու մուալիճէտէն պաշա սիւրմէքլի, գուվվէթիպզէնմէյէ, վէ պէյազանմասա, վէ տէօքիւլմէյէ մէյլալ պուլունան սաչլարա չօգ գուվվէթ վէ փարլագլըգ վէրիպ, ասլը ըէնկինէ կէթիրէպիլիր, վէ տէօքիւլէճէք օլան սաչլարը տախի գուվվէթլէտէրէք, պաշտա սաչլարը չօղալտրը։

Իշ պու մուալիճէ պէյազ օլտուղունան, էսվապը ասլա լէքէ էթմէզ, վէ կիւզէլ քէքուլու օլուպ, հէր կիւն սաչ եաղը եախօտ փոմատա գուլանմասա, ատէթի օլանլար, պիր թագըմ զարարը եաղլար, վէ փոմատալարըն եէրինէ, մէզքիւր քէքուլու սուտան գուլանալար քէնտիլէրինէ մէնֆաաթլը օլուր։

Մէզքիւր սու էհվէն ֆիյաթլէ սատթըրը, Ասիթանէտէ, Գալաթատա Ս Մ. Մինասեանը Ամերիգան մաղազասընտա։

---

ՏՕԳԹՕՐ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

Միւմսիլեյհ տօգթօր Պէյ օղլուտա Ինկիլիզ սէրայը գարուսու տիվանը սըրտանտա Համմալ պաշը սօգաղընտա վագը 68 նիւ մէրօլու խանէսինտէ, բազար իրթէսի կիւնլերի, սաաթ պէշտէն օնա գատար, թէքբարէն խալլաթ սաղմաեա պաշլամըշ տըր։

---

Ամէրիքա, Ֆրանսա, Զէլէյէրիա, Իրլանդա, Բրասիլ, Պէլճիք Իսբանիա վէ Թիւրքիա հիւքիւմէթլէրինէ 800.000 700.000. 600.000. 500 000 400 000. 300.000. 200 000. 100.000. ֆրանք էսբ կէնէրէն, վէ 30 մինէտէն 60 մինէյէ քաղար վարէլէրի պուլանան էնթէրեսլի մէսէլէսինտէ պէյնէ մեքթուպ գէլտի։

Մէզքիւր իսթիգրազ պիլէթլէրի հէր ա-չէքիւրիւրէր։

Գէզա, Օսմանլը հիւքիւմէթի իսթիգրազլարը եանի, Լսնամը Ումումէյէ, 1865, 1863 1869 սէնէլէրի իսթիգրազլարը, Սօսիէթի ժէնէրալ Օթօման վէ Դրէյֆի ժէնէրալ Օթոման սէհիմլէրի տախի պուլունուր։

Մէզքիւր մէրքէզի տէբօղիթօ, հէր գաղզի հիւքիւմէթին օլուր իսէ օլսուն, գաղանան պիլէթլէրինի ըսգօնթօ իտէր։ 10, 20, 40, 60, 100, 200. 300, 400, 500 ֆրանք։ Վէրիլէբէք պիր պիլէթ սաթըն ալընարգասպալէտտէ պէեան օլունան ճէսիմ մէպաղլարտան պիրիսի գաղանըլապիլիր վէ դաղանմատըզը հալտէ, սաթըն ալընան պիլէթ ուֆագ պիր ըսգօնթօ իլէ սաթըլապիլիր։

Փեսրվար 15 աէ չէքիլէճէք օլան Սաբսօնեա պիլէթլէրի, պիր տէֆա չէքիլիշ իչին իթիպարը օլտուղու հալտէ, 25 դրչա սաթըլմագտա տըր։

Պինանէն ալէյհ, պալէտտէ պէեան օլունան պիլէթլէրտէն սաթըն ալմագ իսթէեէնլերին, Էվրօպանըն քեաֆֆէյի իսթիգրազլարըն գօմիսիօնճուսու պուլունան Ժ. Տ. Ճանէթօնուն Գալաթատա Մինիսիրալիթ խանը իթթիսալինտէ վագը 16 նօ. իլէ մուրագամ մաղազասընա մուրաճաաթ իլլէմլէրի։

---

ԷՎԱԼԻՆԱ ԲՕՄԱՏՍԱԸ

Մէզքիւր բոմատա սաչլարըն տէօքիւլմէսինի մէն իթթիքտէն մատտա սաչլարա պիր կիւզէլլիք վէրիր օլուպ, խասթալըգ վէ եախօտ իսթիեարլըգ սէպէպինտէն սաչլարընը գայպ իթմիշ օլանլար իչին չիմտիյէ գատար իճատ օլունան իլաճլարըն պաշլըճասը տըր։

Էվալինա բոմատասը աղ վագըթ զարֆընտա սաչլարըն տէօքիւլմէսինի մէն իտիսլ, քէօքլէրինի գուվվէթլէթտիրիր վէ սաչլարա քէնտի էվվելքի բէնկլէրինի քէսպ իթտիրիր։ Աղ վագըթ զարֆընտա սաչլարըն ուղանմասը իչին մէզքիւր բոմատա իլէ սաղալ վէ սաչ իչին մախսուս օլան բոմատա իսթիմալ օլունմալը տըր։ Մէզքիւր իլաճլարը պիր իքի հաֆթա իսթիմալ իլլէմիշ օլան 17 չաղընտա տէլիդանլըլար, ուղուն վէ իքէք կիպի սաղալարա մալիք օլմուշլար տըր։

Մէզքիւր Էվալինա բոմատասը, Գալաթատա Նիւքսէք գալտրըրմատա Մ. Վէլիչ վէ գումրանեասընդն 86 նիւմէրօլու էճզախանէսինտէ սաթըլըր։

---

ՍԱՀԻՊ ԳԱԶԷՐԱՆ
ԿԱՐԱՊԵՏ Ց. ԵՐՆՈՍԵԱՆ

ԼԻՎԱՆԹ ՀԷՐԱԼՏԸՆ ԹԱՊԻՍԱՆԷՍԻՆՏԷ
ՊԷՏՕՂԼՈՒՆՆԱ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ, ՏՕԹՕԿՐԱՅ ԱՊՏՈՒԼԱՀ
ԳԻՐԱՏԷՐԼԷՐ ԳԱՐՇԵՐԸՆՏԱ ՆՈՒՄԷՐՕ 467.

---

## ՄԱԼԱՏԻ ՏԸ ԲՕԱԹՐԻՆ

(ՀԷՕՏԷ-ԻՍԼԱԼԷՊԼԸ)

### ՍԻՐՕ ՏԻՐՄՖՕՄՖԻԹ ՏԸ ՇՕ

ԿՐԻՄՕ ՎԷ ԳՕՄԲ · ՓԱՐԻՍՏԷ ԷՃԶԱՃԸ

Մէզքիւր թէրթիպաթըն թէէսսիրի ադիմի, 1857 սէնէսինէն պէրու, մէշհուր հէքիմիէր թարաֆընտան կէօրիւլմիշ տիր։ Կէրչի չիմտիյէ գատար չօգ թագլիտլէրի չըգմըշ իսէտէ, հիչ պիրիսինտէ օնա մանէնտ պիր թէէսսիր կէօրիւլէմէմիշ տիր, իմտի, էհալիյէ էքիտէն նասիհաթ իտէրիզ քի, մէզքիւր չուրուպու ալտրգլարընտա, հէմ տայիմա ըէնկինին կիւզէլ պիր կիւլ գըրմըզըլըղընտա օլմասընա, վէ հէմտէ չիչէնին էթրաֆընտա քէնտի իմզամըզ պուլունմասընա տիպգամ իթմէյի տիրլէր։ Մէզքիւր չուրուպուն իսթիմալիյէ էօքսիրիւք քէսիլիր, կիճէ թէրլէմէքլիք տէֆ օլուր, վէ քէյֆիզ չարուգ սուրէթտէ չիֆա պուլուր։ Պու իլաճ կէօքիւս բահաթսըզլըղը, նէզլէ, նէվազիլ, պլրօնչիթ իլլէթի իչին քէք ալէա տըր։

Պունլար Տէր սատէթտէ Մ. Վէլիչ վէ գումբ. վէ Կանղիւք պիրատէրլէր, վէ Տէլլա Սուտա, վէ Մ. Ծաննի էճզախանէլէրինտէ սաթըլմագտա տըր։

---

## ԲԱՍԹԻՅԼ ՏԻԺԷՍԹԻՎ

ՏԸ ԼԱԳԹԱԹ ՏԸ ՍՈՒՏ Է ՏԸ ՄԱՆԵԷԶ

ՏԸ ՊԻՒՐԷՆ ՏԻՒ ՊԻՍՍՕՆ

Փարէսին հէէէմլէէ Ա.էսոպեմի էմբէրէուլը մէուէֆֆիքնա

Նայէլ օլմուշ էճզաճը։

Մէզքիւր բասթիլէր, թասմը հազմ իթտիրմէքլիյէ խրտմէթ խանէն եօլլարտա վուգուպուլան հէր նէվի պօղուզլըզլար իչին եէնի վէ հէքիմլիք սանաթը թապիի գանունլարընա բէք մուվաֆֆիգ պիր մուալիճէտիր պու։ Մէզքիւր մուալիճէնին թէրթիպաթընտա Վիչի սուեու վէ սայիր մատէն սուլարը էճզալարը մէվճուտ պուլունտուղունտան, քեաֆֆէյի հէքիմլէր թահսին իթմէքտէտիրլէր։ Պունուն պաշլըճա մուհասէնաթը, կաթրիթ։ կաթրալէթ, կաղ կէրի կէլմէսի, միտէ շիշքինլիյի, եէմէքտէն սօնրա իրթիֆրա կէլմէսի, հազմ իթմէքլիք կիւճիւղիւ, վէ միտէ աղրըլարընտա կէօրիւլմէքտէ տիր։

Պունլար Տէր սատէթտէ Մ. Վէլիչ վէ գումբ. Կանղիւք պիրատէրլէր, Տէլլա Սուտա վէ Ծաննի էճզախանէլէրինտէ սաթըլմագտա տըր։

---

## Բ. Ր Ֆ Ի Ի Ս Ը Ր Ի Վ Հ Ի Գ Թ Օ Ր Ի

ԻԼԱՆԿԼԱՆԿ

## ՐՕԱ ՏԷ ԲԱՐՖԷՕՆ

ՐԻԿՕ ՎԷ ԳՕՄ · ՓԱՐԻՍ

Պու կիւնքի կիւն էն պիւյիք քիպարղատէլէր իլէ էհլի մէրագ օլան զաթլար, Բարֆֆէնմըզ Վէյնբերգընը մալէրինէ զիեատէիլէ իթիպար վէ բաղդէթ վիրմէքտէ տիրլէր, չիւնքի մէզքիւր Ֆապրիգա թապլէթէ տայիր օլան գօգուլու չէյլէրին թէրթիպի գրմինտա էն ալէա էճզալար իսթիմալ իթմէք, վէ հէր մալի հագգընտա քէսպի մէհարէթի մախսուս խլէմիշ տիր։

Իլանկլանկ բահարյա թէրթիպ իյլէտիկի եէնի գօգուլու թէրթիպաթլէրիքի, ֆանտազիզանիսէ իլէ իմգիքտէն չէքիլմիշ օլտուղու հալտէ, Ֆիլէրին ատալարընտան ճէլբի տիլմիշ օլտուղունտան, քէնտի գօգուսու լսթէքլէյէ վէ զարբէքլիյէ իլէ, էրիպէ գապուլ իթմէզ մերթեպէտէ պուլունմագտա տըր։ Իմտի բայիհայի լաթիֆէյի սէվէն զաթլարըն էնթիլ իչին մէզքիւր սուեու իսթիմալ իյլէմէլէրինի նասիհաթ իտէրիզ։

## ԻԼԱՆԿԻԼԱՆԿ ԽԻԻԼԱՍԱՍԸ

Վէ

ՄԱՆԵԼԼԱ ՊՈՒՔԷՍԻ

---

## ԹՕԼԻԹԻՆ ՐԻԿՕ

Եախօտ լէհճէտէ կիւզէլլիք, թազէլիք վէ պէեազլըգ հրքիզ իտիճի, վէ թէհսպսէիրէ չաեան պիր նէվի թալեթի սուէօ տուր քի, էն սօնրա իհտաա օլունան տըր։ Մէզքիւր սուէուն Գօլնէա սուլարընտան, վէ Ֆլօրիտա սիրքէլէրինտէն վէ սուլարընտան ալէա մէրթեպէտէ պուլունմասը ճէրհ օլունմազ տէրէճէտէ տիր։

## ՄԻՐԱՆՏԱ ԵԱՂԸ

Վէ

ՄԻՐԱՆՏԱ ԲՕՄԱՏՍԱՍԸ

Պու էօյլէ պիր մէշհուր թէրթիպաթ տըր քի, սաչլարը իչին պիր խպինէ մազամնտա թութուլսա ճայիզ տիր, չիւնքի գուվվէթ վէ գուվվէթ վերիճի էճզալարտան թէրթիպ էտիլմիշ օլտուղունտան, բէք լաթիֆ պիր գօգու վիրմէքտէ օլտուղու հալտէ, սաչլարա կիւզէլէք վէ գուվվէթ տախի վիրմէքտէ տիր։

## ՄԻՐԱՆՏԱ ՍԱՊՕՆՈՒ

Զամդամ վէ մարուլ օրտէ եախօտ սուէօ էլէ էքիլմէզ։

Մէզքիւր սապօնուն պաշգա սապօնլարտան ալէա օլմասընը անլամագ իչին, պիր քէրրէ անլէր էլէ թամամիգ իթմէք քեաֆի տիր, պու սապուն վիճուտին տէրիսինէ գատիճէվարի պիր եումուշագլըգ վնրտիքտէն պաշգա, քէօքիւրմէտէ վէ լաթիֆ գօգուեա տախի մալիք պուլունմագտա տըր։

## ՏԱՆԹՕՐԻՆ ՐԻԿՕ

Վէ

ԳՐԷՄ ՏԱՆԹԻՖՐԻՍ ՍՕ ԻՏԻՖԻՑԷ

Տանթէրին էօյլէ պիր բուհ (էլէքտիր) տուր քի, բէք ինճէ վէ լաթիֆ պիր գօգուեա մալիք պուլունտուղու հալտէ, տիշլէրին էթլէրինի գավիէշտիրիր, վէ տիշլէրի չիւրիւմէքլիքտէն հէճիզ իտէր։

Գրէմ պան Ինֆրէ վէ եախօտ տիշ մաճունու օլ գատար ալէա պիր թէրթիպ տիր է, թօալէթին պու գօլունտա պիւյիւք թէպատիւլսթ վուգուրնէ, չէյլէ քի ազ եա չօգ իթօալէթին պու գօլունտա պիւյիւք թէպատիւլսթ վուգուրնէ, չէյլէ քի ազ եա չօգ իթ-չինտէ ատիտ պուլունան վէ թէհլիքէլի օլան թօգլարրն (բուտրա) վէ օքեա լարրն գալգմասընա ռեպէպ օլմուշ տուր։ Մէզքիւր մաճունու իսթիմալ իթմէք իչին, եաշ պիր ֆրրլարը իւզերինէ սիւրէրէք ճիւզիւճէ ալմագ, վէ տիշլէրէ սիրմէք քեաֆի տիր, վէ պէյլէլիքլէ տիշլէրին պիր տիլպեր պէեազլըգ քէսպ իտէճէյի միւճէրրէպ տիր։

Պունլար Տէր սատէթտէ Մ. Վէլիչ վէ գումբ. վէ Մ. Գանղիւք պիրատէրլէր, վէ Մ Տէլլա-Սիւտա էճզախանէլէրինտէ սաթըլմագտա տրբլար։